

Ա Թ Ա Զ Ի Ն Օ Գ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

(Եար.)

ԻՆՉՊԵՍ ԴԱԴՐԵՑՆԵԼ ԱՐԻԻՆԱՀՈՍՈՒԹԻՒՆԸ

Եթէ մէկը կը վիրաւորուի, սովորաբար արիւնահոսութիւն մը կըսկսի վէրքէն, Մեծ մասով, այդ տեսակ արիւնահոսութիւնը շատ շուտով կը դադրի, երբ վէրքը կը կապեն և վիրաւորուած տեղը կը սեղմեն կազով (թիւլպէնտ), բամպակով և կապածոյով (bande): Բայց կը պատճին դէպքեր, երբ վէրքէն շատ արիւն կը հոսի և մահուան պատճառ կը դառնայ, եթէ վիրաւորը չմեռնի սաստիկ արիւնահոսութիւնէ, կը թուլնայ, ուժասպառ կ'ըլլայ, իսկ ուժասպառ մարդուն վըրքը գժուար կը բժշկուի: Այդ պատճառով շատ կարեւոր է հանալ թէ ինչպէ՞ս պէտք է դադրեցնել արիւնահոսութիւնը:

Արիւնը կը հոսի սիրտէն մարմինին ամէն կողմը, տեսակ մը խողովակներով, որուք կը կոչուին զարկերակ, եթէ սեղմենք բութ մատով մէկուն ձեռքը դաստակէն, մատին տակ կը զգանք արեան զարկը: Զարկերակներուն մէջ արիւնը բաց կարմիր գոյն մը ունի:

Արիւնը, գործը վերջացնելէ, արսինքն սննդարար նիւթերը մարմինին տալէ յետոյ, կը վերապառնայ զէպի սիրտը ուրիշ խողովակներով, որոնք կը կոչուին ուեւերակ, և մարմինին զանազան մասերուն վրայ, մորթին տակէն կ'երեւին կապոյտ լարերու պէս Անոնց մէջ արիւնը մութ գոյն ունի և կը հոսի զանդալ: Մասնաւորապէս վատնգաւոր է վիրապւորուած զարկերակին արիւնահոսութիւնը: Աստիկա կարելի է հասկնալ տեսնելով որ արիւնը բաց կարմիր գոյն մը ունի, կը հոսի յորդառատ և կարծես զարկերով դուրս կը ցայտէ: Դադրեցնելու համար այդ արիւնահոսութիւնը, պէտք է ամուր սեղմել զարկերակը վէրքէն քիչ մը վերէն, (այսինքն սիրտին աւելի մատ) և ոսկորին վրայ, Միեւնոյն ժամանակ պէտք է բարձր բռնել մարմինին այս մասը, ուր կը գտնուի վէրքը: Թէ սեղմելով կը դադրի արեան հոսանքը, ատիկա կարելի է փորձել առողջ մարդու վրայ, — եթէ սեղմենք զարկերակը արմուկին վերէն, զարկը կը դադրի դաստակին վրայ:

Փոխանակ մատով սեղմելու, կարելի է ամուր կապել վիրաւորին ձեռքը կամ ոտքը թաշկինակով, ոլորած սրբիչով, կաշիով, գօտիով, նախ զարկերակին վրայ զնելով մաքուր կտոր մը: Բայց պէտք չէ մոռնալ որ այդպէս ամուր կապած կարելի է պահել ոտքը կամ ձեռքը ոչ աւելի քան 2—3 ժամ, հակառակ պարագային կը մեռնի մարմինին այդ մասը արեան հոսանքին դադրելուն պատճառով և, ստիպուած, պէտք կ'ըլլայ կարել զայն:

Այս պատճառով, ամուր կապելէ յետոյ, պէտք է վիրաւորը անմիջապէս փոխազրել բժիշկին մօտ, որ արիւնը կը դադրեցնէ ուրիշ հզանակով։ Եթէ 2—3 ժամ անցած է արդէն և գեռ բժիշկը չէ հասած, այն առեն պէտք է թուլցնել կապը, սեղմել զարկերակը մատով ու յետոյ նորէն կապել։ Արիւնահոսութիւնը դադրեցնելու յամար շատ յարմար է լաստիկէ խողովակներով կապել։

Եթէ արիւնը կը հոսի սեւերակէն, պէտք է բարձր բռնել ոտքը կամ ձեռքը և սեղմել կամ կապել վէրքէն վար տեղէ մը (սիրտէն հնոու), որովհետեւ այս անդամ արիւնը կը հոսի ոչ թէ սիրտէն, ինչպէս կը պատահի զարկերակներու վիրաւորմաս պարագային, այլ հակառակ ուղղութեամբ դէպի սիրտը։



Սեւերակին արիւնահոսութիւնը դադրեցը նելու աւելի դիւրին է, քան զարկերակին, որովհետեւ սեւերակին պատերը աւելի փափուկ են, թոյլ հն և կը կպին իրարու։

Շատ անգամ, կարծես առանց պատճառի արիւնը կը հոսի քիթէն։ (Այս մասին տեսնել առանձին յօդուածը բուժանը նախորդ թիւին մէջ։ Ծ. Խ.) Այդ արիւնահոսութիւնը դադրեցը նելու համար պէտք է հիւանդը նստեցնել հանգիստ վիճակի մէջ։ Հիւանդին պառկած վիճակին մէջ արիւնը ուժեղ կը հոսի դէպի գլուխը, ուստի դժուար է դադրեցնել արիւնը եթէ հիւանդը պառկի։ Այդ պարագային պէտք է բանալ օձիքը որսպէսզի արգելք չըլլայ արեան հոտը նշշելու կարելի է, դադարանքին դիմումը արիւնահոսութիւնը է։

Մարմինին այս տեսերը ուր նշշելու կարելի է, դադարանքին դիմումը արիւնահոսութիւնը է։ Թիւին վրայ, երակներուն մէջէնուժակարգնել արիւնահոսութիւնը է։ արիւնը կը հոսի վրայ, քիթին արմատին վրայ, երկու աչքերուն մէջջանդր պէտք է զնել սառոյց, կամ պազ չուրով թրջուած լաթի մը կտոր, որովհետեւ պաղութենէն արեան խողովակները կը սեղմուին քիթին մէջ պէտք է խօթել թրջուած բամպակ, որքան կարելի է ամուր, բայց այնպէս մը, որ բամպակին մէկ ծայրը երեւայ զուրուն և դիւրին բլլայ հանելու եթէ տակաւին արիւնը չի դադրիր, պէտք է սեղմել վիզին վրայ այն զարկերակը, որ արիւն կը առանի զիլսուն և հիւանդը անյապաղ տանիլ բժիշկին մօտ վիզին զարկերակը սեղմած ատեն, պէտք է զգուշանալ որ չսեղմուի չնչառաւթիւնը